

ԱՌԱԿ

Խ Ո Ձ .

Խողին մէկը օր մը կերթայ կըմբանէ
 Մեծ պալատի մը ընդարձակ աղպարը,
 Սըրտին ուզած աղան ու կեղտը կըգըսնէ
 Ախոռներուն խոհանոցին քովերը,
 Կըթաւալի կըթաթխըւի մէջերը,
 Խողին խոզը տուն կըգառնայ մեր հիւրը :

« Է՛հ, ինչ նոր բան տեսար նայիմք հոն, խողիկ »
 Հարցուց անոր իւր խոզարած հովիւր .
 « Հարուստներուն տունն է, կըսեն, ոսկուով լիք,
 « Գոհարներուն՝ մարգրիտներուն չկայ թիւր : »

Խանչեց խորդաց խողն ու ըսաւ . « Դորդն ըսեմ՝
 « Ես հոն բընաւ հարըստութիւն չըտեսայ .
 « Ո՞ր դին նայիս՝ աղա աղբ կելլէ քեզի դէմ .
 « Ես դունչիս ալ չըխնայեցի, հաւատա՛ ,
 « Տանն ետեւի աղպարը
 « Ծայրէն մինչեւ իծայրը
 « Տակն ու վըրայ դարձուցի,
 « Ազուր բան մը չըտեսի : »

Ատուած չընէ որ առակովս ես մէկուն սիրտը կտարեմ .

Բայց ինչպէս այն կրիտիկոսին խող չըսեմ
 Որ ինչ գիրք ալ առնու ձեռքը կարգալու,
 Տուրք մը ունի՝ միայն գէշ դին տեսնելու :

ԲՈՒԼՈՎ.

